

Նըրանցքներուն սրսկապանները երերացին՝
կարծես հովէն, Խժլցուկ մը զղեակը լիցուց,
Ժխոր մը վաղող մարդոց, քաշկատուած կա-
րաբիններու, գեալին թափող արծաթեղեն-
ներու, և աշտարակներուն կատարէն փո-
զարոններ կը հնչէն՝ յրուած ստրուկները
կանչելու համար:

Կիւթթակ, Ֆլովէ՛ն

(Տարունակելի)

ԶՄՐԱՆ ԵՐԻ
Հայ աշխարհի սարե՛ր, ձորե՛ր,
Խաղո՞ւն սոռուակք, ճոխ հովիս,
Ե՞ին ցարտ ձրմեռ, գաֆան օրեր
Տարան մեր փայլն ու ժրպիտ . . .

Հայի յրակ' ը, Հայի իղձե՛ր,
Անքա՞ն փայլուն, լոտավառ,
Զեղ կալկանդեց կեսաքի ձրմեռ,
Պատեց կեսաքի սեւ խսւար . . .

Եւ դու, ա՛զ իմ, հեգ, յուսախար,
Անօթեւա՞ն, ցանուցի՛ր .
Դեռ չենասած ցանկալի ափ,
Դու կես ճամբին մընացիր . . .

Բայց դու մի՛ լար, հայ ժեղովուրդ,
Աւեր երկրիդ լուս վզմայ .
Լացն անգօր է, սուսն—անխորհուրդ,
Սիսովախում կեսանք չըկայ :

Նայի՛ր . . . լացով կեսանքի թրփից
Ո՞վ է քաղել գարնան փարտ,
Հետու քեզնից սուռ ու թափիծ,
Հետու քեզնից ցաւ ու դարտ . . .

Որպէս պողպատ կըրակն ինկած,
Դու ամբացի՛ր, կարծրացի՛ր .
Նո՞ր ոյժերով, նո՞րից վառուած
Ապրի՛ր, յուսա՞ւ ու գործի՛ր .

Գործը կեսանք է . . . անդուռ փործում
Քեզ չի յաղթել բերտ ձրմեռ .
Գործի՛ր, ազգ իմ, երկրիդ ծոցում,
Եւ փայփայի՛ր գարնան սէր . . .

ԱԼԵԽԱՆԴՐԱՆԴՐ ՄԱՏՈՒՐԵԱՆ

ՄԱՀՀ

Պարմ Պրայս տամիմարփացի երիտասարդ
մին էր, նուրբ ու երազոս խառնուած քոլի-
կեսանք անցացած կանանց խոսքին հանգարա-
կի անկութեան մը մէջ, մէկէն հոգւոյն բոլոր
ուժերով ազջիկ մը սիրեց . զժրաղջարար
անկամանուած քիչ ատակնէն, և Պրայտ, ընկ-
ճուած այս անակընկալ եւ ուժով ցաւին տակ
որ մէկէն կը թուսնցնէր իր թարմ սիրոց,
ինքինքը տուած զիտութեան եւ մանաւանդ
փիտուփայութեան, յուսաւոյ մոնանալ իր մձ
գժրաղութիւնը . իր հասաղոցութեան նկու-
նութիւնը անմիջապէս զինքը մզեց նիթա-
պաշտութեան . բայց իր նկարագրու անու-
շաւթիւնը եւ երազուն մատքը զինքը արգիլի-
ցին անպատճան նիթապաշտութ ապաշտ մը ըլլալէ. առա-
քեալի մը անձնուրաց ձգուանիեր զգաց իր
համազումները ուրիշնորուն հարցուելու . խար-
տեած մօրու բակած կուրծքին փայտ, կա-
պուած քաղցր աշտըներով որոնցուէ անսահման
բարութիւն մը կ'արտայայտուէր, կը խոսէր
ամենուն հետ, ամենէն խորանինքն միջնէն-
ամենէն զոռոնքնը չէին կրնար զինքը չիրեկ .
անտ շ ձանիր որով ամենուն երջանկութիւն
կը խոսանան որով կը ամենէն երջանկութիւն
կը մորփեած կուրծքին լրայ, կա-
պուած քաղցր աշտըներով որոնցուէ անսահման
բարութիւն մը ձգել մըրուանութենէն կամ
նախապաշտութիւններն միթցած նորիներու մէջ,
անանձ հրապուրի շնչար մը ունէր որ երաժըշ-
տութեան մը պէս մտիկ կ'ընէին եւ սրաերը
կը որոփեած անբացատքելի յուզումով մը .

Ինքը ինչպէս ամէն անոնք որ իրենք իրենց
մէջ փամբ կոչում մը զգացած են, խորունկ
համազում մը անէր ըսաններուն եւ կը հաւա-
տար որ իրէ ծշմարտութեան սերմեր ցանուէին
մարցու մէջ, ամէն ցաւ պիտի վերջանար,
ամնէնք երջանիկ պիտի ըլլային, Սակայն
մարգութեան համար ունեցած անհուն սէրը
հազոր թէ կ'ամենքէր իր խորակուած սիրու-
թիրուանները եւր կ'ասանձնանար սենահար,
կը զգար որ սիրաց միշտ կ'արիւնէր եւ հետ-
զնեաէ կը արցուէր իր մէջ զարհուրելի պա-
րագ:

Ալորուն անցուցած զիւնները, իր կորսնա-
ցուցած սիրելիին յիշասակովը միտքը թա-
փառաւու, ի գուռ կը յանար զայտ սանձնէ-
ուում մասիրութիւններու մէջ, եւ ակամայ
կը խորէն բնութեան այն անգութ օրէնքին
որուն ևս կ ըսէն եւ որ այնքան չարաշար
կը նորու ատածած էր զինքը :

Անփիկա թիւրեւս ծաղիկ մը եղած է, թիւ-
րեւս նովն է որ կ'անցնի քովէն: Անփիկա ե-
րազներու է որ պարապ ու տիուր զիւններու
կը լիցնէ, ինծի ձեռք կուտայ, քայլերուս
առաջոր բացուած վիւնին անցնէլու, բայց
ի՞նչ ընեմ, անփիկա ան չէ ինչ որ էր, ինչ-
պէս որ սիրեցի, ան մեռած, մեռած,
մեռած է . . .

Ու գրեթե կը նստէր խենդի պէս , ճաշարով կրամի մէջ , անդամները դողալով , դէմք ձեռնի պէս ճերմակ :

Աչքերը մոլորուն , կարծես մթնոլորուին մէջ կը փնտաէր պաշտեյի էակին մասնիկները , զանոնք միացնելու , անդնցմով ամբողջ մը շինելու , զինիւսա վերասեղծելու համար :

Յետոյ յոգնած կ'ինսար տեղ մը չնչասպա՛ ինչպէս նթէ հոգին հորիոններ վազած անցած ըլլար , եւ առա մը կը մար ասանց մտածուու , առանց խոռվիք , բայց իր ասանցող խոները կը խոմէին միտոք , ու զեղը կը սանտրէին իրենց անհամար ճիշդաւորումն երով , եւ յուսահասարար կը խորհէր .

—եթէ նիւթերը իրենց մէջ ինամուռթիւններ ունին , եթէ անոնք անանա են , բնչու Անոր ցրուած մասնիկները զէպ ի ինձի չնն դար , զէպ ի իմ սիրոս չեն մղուիր հո'ս իմ դէմա :

Եւ ձեռքովր ջղուա ու արագ շարժում մը կ'ընէր կարծես զանոնք բռնելու , իրար ձուլելու համար :

Հետպհետէ սկսաւ տկարանալ , զէմքը կը հալէր օրէ օր , աչքերը անսովոր փայլով մը կը թափակէննեւ եւ մէկու մը երեւոյթը ունին որ չուրչը եւ մածները չի մասներ , չի մար . վերջապէս հիւանդացաս . ծնողքը զայն Արևելք դրկեցին յուսալով որ ճանդորդութիւնն եւ տաք արեւը զայն պիտի բռուժէրն :

Պրայտ , սիրոտ աւելի արիւնու , նզիպտու զնաց :

Աւագոտ նովիտներուն մէջ , արեւին հօգոր տարգետենան մէջ լոգանալով , կ'երթար բորբոքը գիտել . Սփնդուներուն խիստ գիմացեցը , անթափանցելի աշքերը իրեն երազներ կուտային եւ միտոք խոտաված անոնցմէ երկնցած սեւ չուքը դիտենով գետնին դրայ , միշտ կը տառապէք :

Բուրգերը կը բարձրանալին զէպ ի վասկապոյն երկինքը , ու Մահուան այց մեծ եւ պարզ տաճարները իրեն անախսի զգայութիւն մը կուտային որ կարծես կեանքը կը դարձէր իր մէջ , արինը կը սառու եւ կը զգար ոյնյն սպանուող զերմը ճակատին մէջ , մինչ գեմքը ձեւնի պէս կը ճերմինար եթը թէ մասուան մատր զապա ըլլար անոր :

—Ես ալ պիտի մեռնիմ , ես ալ պիտի հաստիմ , այս բան որ իմ մէջն «Ա»ը կը չենէ , «Ամբողջն» կը կազմէ , զիս պիտի թուղու , եւ իմ գրութեանս կոտրները պիտի ցրուին ինչպէս եթէ ձեռք մը իր մէջ բռնած փետուրները մէկնիսիմէկ հովին զէր :

Սակայն ներսէն միմիթարող ձայն մը կ'ըսէր իրեն :

—Նիւթը չի կորսուիր , նիւթը անման է : Ու Նիփինքները զաղոնապան եւ վամբ աշքերով , իրեն թէ իրենց մէջ պահուած ըլլար բնութեան ամբողջ խորհութքը , իրեն կը նայէին , ճակատնին բարձր , տնիսով իրենց

առիւծի թաթերուն վրայ , Գիշերը կ'իջնար եւ բուրցիր կը միրճուէին մութին մէջ , աւելի երկնաւալով , գրիթէ երկնավին դպպչելով :

Ինչքը աւելի հիւանդ կը վերագառնար , փողոցներէն անցնելով անտարեր , եւ գրկարար զինի մը պէս որ ցաւերը կ'ամոքէր , միշտ կը կրկնէր մորքն :

—Նիւթը չի կորսուիր , նիւթը անման է , Ան չի մասած , գուն չպիտի մեռնիս :

Բայց տանջուած ուղեղին մէջ հնագիտէտէ տարակայում մը կը մասնար որ կը խանգարեր հազար . նիրջաշնակուած մածածումները . իր նիւթապաշտ փիլիսոփայութիւնը զոր այնքան ամուր կը կարծէր , կը մկնէր խախտիլ Մահան մասուտմին առջև , Այդ մանցալուր չէր կրաբու ըմբռնել , զանիկա այնքան անիրաւ , այնքան անողով կը գտնու որ ամրող զորին կը խոսովիր եւ սենեկար հասնելուն պէս ջային ծայրայից զրգուամներու անձնասուր , կը զալարուէր անբացարթիւնների տանջանքներու մէջ . երկ կը հանգարատէր , ինքիննը ըստարացած կը զգար իր շուրջի իրերուն են , անզամ մը , պատահմածր , ծաղիկներ կային սենեկար . իրեն անապէս եկաս որ հոգւովը այդ թերթիկներուն մէջն կը թափանցէր մարդու կային թերթինքներուն սրտի տրոփներ են որ զէպ ի ինքը կուգային հանգարա ալիքներու պէս . կարծեց որ նայուածքներ հիւած էին անուց թափանցիկ եւ նուրբ շնուռածքքը , թէ կորսուած երազներ ծնունդ տուած էին անոնց : Անկէց ետքը ամէն առարկայ , ամէն բան տանջանքի առիթ մը եղաւ իրեն համար . գիշերը մութին մէջ երկ գէմը դրուած սափոր մը կը սենեկը եւ իրեն այնպէս կուգար որ պարապան մը նույն է :

—Աւելի ո՞ւր է , մտածումները ո՞ւր են : Իրիկուն մը խենդի պէս ցատքեց անկողնէնէ , իրեն անապէս եկաս որ իր ուղեղն ալ կը քաշէրն գանիկն մէջէն , թէ ինքը կը տարրալուծուէր , կ'անապահնար հնագիտէտէ : Հետեւեալ օրը մեկնեցաւ եգիպտոսէն եւ Պոլիս զնաց :

Մէկէն անուշ մելամաղձուութիւն մը ամութքը իր ցաւերը . աչքերը հանգինցան քաղաքին ներգաշնակ հորիզոնին մէջ : Գլխուն մէջ ցաւ մը կը զգար , թէթեւ , որ գիտովութեան մը պէս իրեն մոոցնել կուտար իր ինեն գինուն մտածումները , եւ կը պարաքէր երկայն ատեն գալատերու մէջ գաղաքէն դուրս Միայն միսարէները զիս զինքը կը վրգովէին եւ գախանայու աշքերը կը գարձնէր անոնց սուր սելւէթներուն որոնք տասաննելի աղօթներու պէս զէպ կ'երկինք կ'ուղղուէին :

Աշքերով կը հետեւէր փողոցը յամրօրէն քալող , զարցներու մէջ փաթթուած կիներու որոնք կ'ենանի երացներու պէս խորհրդաւոր կ'անցնէին միտոք զայրէկնա մը զրագլցնելով :

եւ յետոյ մարելով հեռաւորութեան մէջ : Օրմը իր ազաքինուած սիրար վերսկաս ցաւ : Բև Անն յիշասուը զինուն որին տանինց, միտքը գփաւեց՝ եւ միշտ իսկ մղուցաւ մանուած խորեւու : Պատրքեօյ կը բնաէքր դուր ելաւ ու սկսաւ թափանի Հայտար Փաշայի մաշտին մէջ : Հափանոց նիւրացած էր խարան սու դօրուքը աւ եւ թոյլ կ'ըսէ կուրքն ի վար :

Քեսին խոսերուն վրա ինկաս, չկրնաւ լով քայել . գիրեզմանոցինսեւ ծառեր կը շարժէին մութ կուսաներու, պէս եւ աննոնց սօսա ինը միշտ իրեն կուզար :

—Ե՞նչպէս իորդ արաբութեամ կուլ ոտուած է այնչափ սիրուններ, ո՞ր քախ գանկիր կան հնան իրենց մասաւումներէն զգիուած, սրտի մասուրունիր առանց տրոփի :

Դէմքը հնագնեսէ աւելի կը ճերմկնար, աշուար մէջ բիրերուն կապոյաց կը ճայէր կարծես տենդուն մէջ եւ միան երկու բժինք կ'երեւային ակնակապինսերուն մէջ : Եւ իրեն այսպէս հկաս որ սօսա ինը կը տարինսած, սու հնզղ մը զինբոր կ'ողոցէր տանջուած հոգինսերու, որնոր իրենց խարուած երազանքը կուրային :

—Ամէն ըան ոտուէ սու ու ու է . . .

Ու բացարձակ անշարումն զաղափարովը մոլորուած, ինչպէս եթէ անհուն պարապի մը մէջ ըլլար, գլուխը գարան, կարծես երիխուրը իր վրայ կ'իջնար, գիրիկմանոցինս սեւ ծանրեր գէպ իր կողմէր կը ծովին եւ ճերմակ քարերը կը փախէին միեւնոյն արհաւիրքն բուռուած :

Թէթեւ շշուկ մը զանի ինքնինքին թերաւ, երկայնանասակ նիհար ու թուի մարդ մը կարմած էր քովկ, տուիքն վար ցնցոտինքը կ'իջնապին հասիր մարմինը ծածկելուն . ուսքերը բազին էին, երկու ծառքերը միցցուած գաւազանին վրայ, հայրախով գլուխը անոր կողմը հակած, կը նայէր, նախ զան մուրացանին կարծեց, շայց գէմքին անուշ արտայասութիւնը, ժպտուն ալքերուն դրէթէ երկնային երջանկութիւնը ուշացրութիւնը գրաւեցին, երկամ ներմած մօրուքը մը կ'իջնար արեւեն թուիցած եւ գրիթէ մերի կուրքքին վրայ, եւ շրթունքներ մեքնարար կ'արտօսանէին :

«Եռները պիտի խախտին եւ ամպերու պէս պիտի քալին . . . այսյակները պիտի գետին իրենց սնուցած տարցները . . . եւ բուր յիի կիները պիտի վիժեն . . . »

Յնոոյ քովը նստացաւ մսերմօրէն եւ անոր դառնալով ըսաւ :

—Օստարական, քու դէմքիդ տագունութիւնը եւ աշքերուգ փայլը ինժի կ'ըսէն որ գժբար :

—Դուն ո՞վ ես, հարցուց Պարար :

—Ես Աստուծոյ ընտրեալն եմ, անոր փառքին համար երկառյին ամէն ըսն թողած եմ եւ օրեւ կ'անցընսմ անոր ալօթելով . իմ

գանձն սրտին մէջն է եւ ոչ ոք կրնայ գրաւ ել, ես ենթիշ եմ :

Տարօքինակ հասագայթում մը դէմքին կրն ծիսները պարզեց . մօրուքը զանգազօրէն ինչ կուրքքին վրայ եւ դէպ ի Պարար դառնալով :

—Օտարական, ես չեմ գիտեր թէ գուն ո՞վ ես, բայց իթէ ո եւ է ցաւ քու սիրով կը տանջի, ինժի հետ եկուր :

Պրայս անձկութեամբ հարցուց անոր . . . Ռուբր սանիսի նիժի :

Տերուիչը վայրիկան մը չպատասխանեց, յետոյ անոր զարձաւ :

—Մւհամատինէն հարցուցին . . . «Երբեմն սիրու կը ժանապահ մետաղի պէս, ինչ ընելու է զայն վայլեցներու համար »— Մուհամած մէտը պատասխանեց . . . «Խորան կարգացէք եւ գիրքանինը բարեւ այցելեցէք ».

«Կիրքանինը ըլ . . .

Տերուիչը թեւէն բանեց մեղմօրէն զայն գէպ ի գիրքանինը տանելով . Պրայս կը հնատէր անշունի կ: Գիրքամանոցին մէջ ու ծառերը սուսուած ու ուղիներու պէս կը տաստանէն մեղմօրէն . ու գիտացաւոր քարի կարծես իրարու համարու մշանցնեական շանրով բրարու վրայ կը հակէին . անանուիխ բարկ բուրմանչք մը գետնէն վեր անձան ալօթքի մը պէս . եւ սոխակները, մննիկ բնակինները սեւ նոճներուն, կ'երգէին իրենց ամսնէն ամսնէն ամսնէն ամսնէն ամսնէն նուոր մնդղին . Պրայտ զեւ տիրու նոգին վեճապատ . ուսերէն վար կարծեն հոգին կ'իջնային զաղջ ջուրի հոսանքներու պէս . բրարու լեցուեցաւ, եւ սկսաւ լալ, ասան կասազօրէն, յետոյ թեթեւ հնծկանափնդորով . հովը զանդաբար կ'անցնէր, կարծեն բեռնասութիւններած ալօթքներով եւ անուշանութիւններով, եւ ծառերը իր վրայ կը հակէին իրենց զող շուրջու զայն գտուելու :

Տերուիչը, անոր քովը ոտքի վրայ, ձեռքի գաւազանին մասցուցած, եւ կէս մէջ քիթ ծառած կը մըմչէր :

—Եռները պիտի խախտին եւ ամպերու պէս պիտի քալին . . . զայնակները գետինը պիտի ձգն իրենց սնուցած տղաքը . . . բուր յիի կիները պիտի վիժեն . . . եւ մարդիկ զինով պիտի թուին . . .

ԶԱՊԻԼ ՑՈՎՀԱՆՆԵԼՍԵԱՆ